



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ Ե ԿԵՂԵՑԻ

### Վերափոխումն Ետք Երկրորդ Կրրակի

27 ՕԳՈՍՏՈՒ 2017

Կիրակնօրեայ Ընթերցումներ  
«Ուխտին Տապանակը» (35)  
Ծանուցում

Էջ 1  
Էջ 2  
Էջ 4

### ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (9.8-19)

**Տ**էրը դատավճիռ արձակեց Յակոբի որդիներուն, այսինքն Խորայէլի թագաւորութեան դէմ. այդ մասին պիտի իմանայ ամբողջ ժողովուրդը, այսինքն Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք հպարտութեամբ եւ ամբարտաւան սիրտով կ'ըսեն. «Աղիւսէ տուները փլան, ի՞նչ փոյթ, մենք նորերը կը կանգնենք տաշուած քարերով. մայրիներ ու եղեւիններ կը կտրենք եւ աշտարակ կը շինենք մեզի համար»: Ուստի Տէրը թշնամիներ պիտի յարուցանէ անոր դէմ, պիտի գրգոէ անոր թշնամիները, արեւելքէն՝ ասորիները եւ արեւմուտքէն՝ փղտացիները, որոնք բաց բերանով պիտի կլլեն Խորայէլը: Այսքանով Տէրոջ բարկութիւնը չիջաւ. անոր ձեռքը դեռ բարձրացած կը մնայ՝ պատմելու համար: Որովհետեւ հակառակ իր ստացած հարուածին՝ ժողովուրդը չզդջաց, չդարձաւ ու չփնտեց Երկնային Զօրքերու Տէրը: Ուստի Տէրը մէկ օրուան մէջ պիտի կտրէ Խորայէլի գլուխն ու պոչը, մեծն ու պզտիկը: Գլուխը՝ ծերերն ու աչքառու մարդիկն են, իսկ պոչը՝ ստութիւն սորվեցնող մարգարէները: Առաջնորդները իրենք մոլորած՝ երանիներով մոլորեցուցին այս ժողովուրդը, որպէսզի կլլեն զայն: Այդ պատճառով ալ Տէրը անոնց երիտասարդներուն պիտի չխնայէ. անոնց որբերուն եւ այլիներուն պիտի չողորմի, որովհետեւ բոլորն ալ անօրէն են եւ չար, անոնց բերանները միայն անիրաւութիւն կ'արտաքրեն: Ուստի տակաւին Տէրոջ բարկութիւնը չիջաւ. անոր ձեռքը դեռ բարձրացած կը մնայ՝ պատմելու համար: Որովհետեւ, իրենց անօրէնութիւնը պիտի այրէ զիրենք կրակի մը պէս, որ կը սպառէ չորցած սէզերն ու փուշերը եւ կը խանձէ անտառին թանձրախիտ ծառերը, ծուխի սիւներ դէպի երկինք

նետելով: Տէրոջ բարկութենէն երկիրը պիտի այրի, ժողովուրդը ինք հրոյ ճարակ պիտի դառնայ եւ իրենք զիրենք փրկելու համար մարդիկ իրենց հարազատներուն իսկ պիտի չխնայեն:

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ  
ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԻՆ  
(1.1-11)

**Ե**ս, Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը, եւ Տիմոթէոս մեր եղբայրը, կը գրենք ձեզի՝ Կորնթոսի մէջ հաստատուած Աստուծոյ եկեղեցիին եւ ամբողջ Աքայիայի մէջ գտնուող Քրիստոնեաներուդ: Թող Աստուծած մեր Հայրը եւ Տէր Յիսուս Քրիստոս չնորհք եւ խաղաղութիւն պարգեւեն ձեզի:

Օրհնեալ ըլլայ Աստուծած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար կը գթայ եւ որպէս Աստուծած կը միխթարէ ու կը զօրացնէ մեզ մեր բոլոր նեղութիւններուն մէջ, որպէսզի մենք կարենանք Աստուծմէ մեր վայելած օգնութիւնն ու միխթարութիւնը տալ անոնց՝ որոնք ամէն տեսակի նեղութեանց մէջ են: Որովհետեւ, որքան շատ բաժնեկից ըլլանք Քրիստոսի չարչարանքներուն, այնքան աւելի մեծ պիտի ըլլայ իր օգնութիւնն ու միխթարութիւնը մեզի: Մենք նեղութեանց կ'ենթարկուինք՝ ձեզի օգնելու եւ Աստուծոյ փրկութիւնը ձեզի բերելու համար. եւ եթէ Աստուծած կ'օգնէ մեզի՝ կրկին ձեզի օգնելու համար է, որպէսզի մեր օրինակով սորվիք թէ Աստուծած ձեզ ալ պիտի զօրացնէ՝ որ համբերութեամբ կարենաք տանիլ այն չարչարանքները որ մենք հիմա կը կրենք: Ուստի ձեր վրայ հաստատուն յոյս ունինք, գիտնալով որ քանի մեր չարչարանքներուն մասնակից էք՝ մեր ունեցած միխթարութեան ալ մասնակից պիտի ըլլաք:

Եղբայրներ, կ'ուզեմ որ գիտնաք թէ ի՞նչ նեղութիւն կրեցինք Ասիայի մէջ: Մեր կարողութենէն ա՛յնքան վեր էր բեռը, որ գրեթէ ապրելու յոյս կորսնցուցինք: Զգացինք որ մահուան վճիռը կախուած է մեր վրայ: Բայց ատիկա եղաւ, որպէսզի սորվինք մենք մեզի չապահինիլ, այլ Աստուծոյ

որ կը յարուցանէ մեռելները: Ա՛ն էր որ այդպիսի ահաւոր մահուրնէ մը փրկեց մեզ, կը փրկէ, եւ վստահ ենք որ մեզի համար ձեր կատարած աղօթքներուն օգնութեամբ յառաջիկային եւս պիտի փրկէ: Եւ ձեր աղօթքները, որոնց շնորհիւ Աստուած իր հովանին անպակաս պիտի ընէ մեր վրայէն, պատճառ պիտի ըլլան որ շատեր գոհութիւն տան Աստուծոյ:

## ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ՀՍ ՄԱՐԿՈՍԻ

(4.35-41)

**Ա**յս օրը երեկոյեան, Յիսուս իր աշակերտներուն ըստ. «Եկէք լիճին միւս կողմը անցնինք»: Աշակերտները ձգեցին ժողովուրդը եւ բարձրացան այն նաւակին մէջ ուր Յիսուս կը գտնուէք: Հոն ուրիշ նաւակներ ալ կային:

Յանկարծ զօրաւոր հով մը փոթորկեց ծովը: Ալիքները նաւակին զարնուելով՝ ներս կը թափէին, զայն լեցնելու աստիճան, մինչ Յիսուս նաւակին յետսակողմը բարձի մը վրայ կը քնանար: Աշակերտները արթնցուցին զինք եւ ըսին. «Վարդապե՞տ, հոգդ չէ՞ որ մենք կը կորսուինք»: Յիսուս ոտքի ելլելով հովուն սաստեց. «Դադրէ», եւ ծովուն ըստ. «Հանդարտէ»: Հովը դադրեցաւ եւ կատարեալ հանդարտութիւն տիրեց: Ապա Յիսուս դարձաւ իր աշակերտներուն. «Ինչո՞ւ այսպէս վախկոտ էք. տակաւի՞ն հաւատք չունիք»: Անոնք չափազանց վախցան եւ իրարու կ'ըսէին. «Ո՞վ է արդեօք այս մարդը, որուն նոյնիսկ հովն ու ծովը կը հնագանդին»:

## «ՈՒԽՏԻՆ ՏԱՊԱՆԱԿԸ»

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան  
Սրբակ Անթրոպոս  
Փոխարքութեանը

ԳԱՌՆԻԿ Ա. Ք. Գ.

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ

3 թ

«Անդորր վիճակ»ին երրորդ օրը՝ 7 Ապրիլին, իթիհատ վէ Թէրաքքը Աստանայի կոմիտէութեան «զգացումներուն թարգման» իթիտալ լրագիրի

33-րդ թիւը հազարաւոր օրինակներով ողողած էր քաղաքը, եւ «մինչեւ թուրքիոյ բոլոր նահանգերը, նոյնիսկ ամենայետին գիւղերը»<sup>502</sup>: Թուրքերուն եւ անոնց զինակիցներուն ձրիօրէն բաժնուած էր, իսկ քրիստոնեաներուն՝ վաճառուած<sup>503</sup>:

Հստ Մուշեղ Եախսկոպոսի համոզումին, Ատանայի մէջ «Պաշարման վիճակ»ի յայտարարութենէն ետք, նահանգային կառավարչութեան որոշում մը արտօնած էր իթիտալին հրապարակել ամբոխավար եւ գրգոիչ յօդուածներ եւ խեղաթիւրեալ լուրեր՝ պատրաստելու համար «երկրորդ եւ ահաւոր ջարդը»<sup>504</sup>:

Եետագային, տեղւոյն իթթիհատի գլուխ եւ իթիտալի հիմնադիր-խմբագիր իհսան Ֆիքրի ինք-գինք, պարբերականին խմբագրական կազմը եւ ուղղութիւնը արդարացնելու պիտի նայէր եւ գրէր, թէ Ատանայի խոռովութիւններուն առթիւ, իսթանպուլի եւ գաւառներու շատ մը լրագիրներու մէջ՝ ընդգէմ իր լրագրին եւ անոր խմբագիրներուն կարգացած էին հայկական ալղբիւրների առնուած յօդուածներ եւ լուրեր: Թէ՝ ոմանք զիրենք յետաշրջական անուանած էին եւ ոմանք ալ ըսած՝ թէ Ատանայի դէպքին բուն հեղինակը, թելագրիչը իրենք էին: Նկատի ունենալով իսթանպուլի բովանդակ օսմանցիներուն ուշադրութեան ներկայացուած գրութիւններուն համար սահմանափակ ընթերցողներու տէր նահանգային լրագրի մը մէջ տրուած պատասխանը չէր բաւեր «զրպարտութիւններ»ը հերքելու, հարկ զգացած էր մայրաքաղաքի թերթերուն միջոցաւ լրագիրը, անոր խմբագիրները եւ ուղղութիւնը ճանչցնել, եւ ճշմարտութիւնը հասկցնել բովանդակ օսմանցիներուն<sup>505</sup>:

Ան շատագոված է, թէ իթիտալ միշտ ձգտած էր խնդիր մը «իր մերկութեան մէջ» ներկայացնել, թէեւ «շատ պարագաներու մէջ» չէր կրցած «իր պաղարիւնութիւնը պահել», եւ զգացումներուն տեղի տուած<sup>506</sup>: Իսկ անդրադառնալով հայերու կողմէ լրագրին դէմ «զրպարտութիւններ»ուն, գրած՝ «պատճառը պէտք է փնտուել 33-րդ թիւին մէջ: Ապրիլ 7-ին հրատարակուած այս թիւը խոռովութիւններուն սկզբնապատճառին նկատմամբ բացարութիւններ կու տար: Դէպքը Ապրիլ 1-ին տեղի ունեցաւ: Մեր լրագիրը մինչեւ Ապրիլ 7 չհրատարակցինք: Կ'ուղէինք հասկնալ, թէ այս դէպքը ի՞նչ տպաւորութիւն յառաջ պիտի բերէր այլուր: Իսթանպուլի լրագիրները եկան: Երբ տեսանք որ հայկական աղբիւրներէ բիսած հեռագիրները դէպքին բովանդակ պատասխանատուութիւնը իւլամներուն, կառավարութեան, զինուորին վրայ կը ծանրացնէին, զարմացանք: Մենք խեղճերս՝ այս անգամ ալ գրիչի յարձակումներու ենթակայ կըլլայինք: Իսկամներուն ամէնքն ալ իբր ոճրագործ, իբր յետաշրջական ցոյց կը տրուէին եւ կառավարութիւնը իբր դրգիչ եւ գորքերը իբր թալանող կը ներկայացուէին»<sup>507</sup>: Եւ իթիտալի խմբագրութիւններ»ուն պատասխանել «բոլոր զրպարտութիւններ»ուն պատասխանել

«Ճշմարտութիւնը գրել»ով, «իսլամներուն յետաշրջա-կան չըլլալը» հասկցնելով, եւ «տէրութեան արժա-նապատութիւնն ու զինուորական պատիւը պաշտպանել»ով<sup>508</sup>, եւ գոհացած՝ թէ իր «խղճի պար-տականութիւնը կատարած էր, եւ գէպքին նկատմամբ հանրային կարծիքը լուսաբանած»<sup>509</sup>:

Իթիտալ, որ լոյս տեսնել սկսած էր 1908-ի 5 Սեպ-տեմբերին եւ տելած մինչեւ 31 Յուլիս 1909, Ատանայի Աղէտէն մինչեւ դարդեցուիլը՝ պիտի շարունակէր խնդիրները իրենց «մերկութեան մէջ» ներկայացնել, թէ եւ «շատ պարագաներու մէջ» պիտի չկարենար «իր պաղարիւնութիւնը պահել»<sup>510</sup>:

Թերզեան գրած է, թէ այս պարբերականին հրա-տարակութիւնը ուրախութեամբ քաջալերուած էր ի շարս այլոց նաեւ հայերուն կողմէ, քանի որ անիկա ինքզինք «ծայրահեղ ազատական» ցոյց տուած էր: Ուստի՝ կար ակնկալութիւնը, թէ առաջին կո-տորածներուն, հրդեհումներուն եւ աւերումներուն առիթով «պիտի պախարակէր ու խայտառակէր ջարդը կազմակերպողները», պահանջէր առոնց եւ ջարդարարներուն ձերբակալութիւնը եւ պատժուիլը օրէնքին «ամենախիստ տրամադրութիւններով», եւ պաշտպանէր զոհերուն իրաւունքները<sup>511</sup>:

Եւ աշա, 33-րդ թիւը յուսախարութիւն էր եղած:

Վկային բառերով. «Թերթը կը բանանք եւ ի՞նչ տեսնենք. ծայրէ ծայր հայհոյութիւններ, զրպար-տութիւններ մեզ անմեղ ջարդուղներուս հասցէ՞ին, ներկայացնելով Հայերը իրերւ ապստամբ, նախա-յարձակ, անմեղ թուրքեր ջարդող եւ գեռ՝ հազար ու մէկ յերիւլանքներով, նախատինքներով ու լուտանք-ներով լեցուն, որոնք ուղղուած էին դժբախտ Հա-յերուս հասցէին: Այսչափ վրան բաց խեղաթիւրում աշխարհի մէջ երբեք չէր տեսնուած: Կարծես ջարդէն առաջ տպագրուած ու պատրաստուած էր մասնաւոր կարգադրութեամբ եւ առաջին ջարդէն անմիջապէս վերջը, կամ իթիտալի բերնով զինադադարի մի-ջոցին ցրուեցին եւ ղրկեցին Թուրքիոյ բոլոր նա-հանդները նոյնիսկ ամենայետին գիւղերը, ջարդէն պատասխանատութիւնը բեռցնելու համար դժբախտ Հայերուս վրայ: Այդ ծրագիրը բաւական ալ յաջողեցաւ, որովհետեւ (...) թուրքերը առաջին տպա-ւորութեամբ յանցանքը Հայերուն քով գտան եւ այդ տպաւորութիւնը ումանց քով դժբախտաբար կը մնայ մինչեւ այսօր եւ չեն ուզեր համոզուիլ, թէ Ատանայի Հայերը բացարձակապէս անմեղ էին»<sup>512</sup>:

«Կիլիկոյ Աղէտը» հատորին մէջ, իթիտալի 33-րդ թիւը ամբողջութեամբ թարգմանուած է, քանի որ անիկա «կը պարունակէ շատ կարեւոր կէտեր, որոնք անողղակիորէն կը յայտնեն ջարդէն նախապէս եփուած-թափուած գործ մ'ըլլալը»<sup>513</sup>: Թիւին թարգմանութիւնը տարածուած է 64-93 էջե-րուն վրայ: Հոն յատկապէս դաւադիր կանգնած են լեզուագար յօդուածը Խսմայիլ Սաֆայի, վեր-նագրուած՝ «Սոսկալի Ապստամբութիւն Մը» (էջ 64-70), Պիւրհան Նուրիի թունաւոր յօդուածը,

որ վերնագրուած է՝ «Հայերը Կրնա՞ն Տէրութիւն Կազմել» (էջ 71-74), եւ իհսան Ֆիքրիի չարամիտ ձեռնածութեամբ «Խառնաշփոթութեան Երեւոյթներ» յօդուածը (էջ 74-77):

Տէր Մաթոսեան սոյն լրագրի դերին առնչութեամբ եղակացուցած է. «Իթիտալի խմբագրական կազմը տուալ իր կողմնակցական մեկնաբանութիւնը ցե-ղային յարաբերութիւններու վատթարացման եւ անոնց ջարդերու յանգման մասին: Թէ ճիշդ կամ սխալ էին իթիտալի պնդումները՝ այլ հարց մըն է, սակայն անոնք կարեւոր դեր խաղացին Ատանայի հանրային կարծիքի կազմութեան մէջ, մանաւանդ հայկական դաւագրութեան մը մասին պնդումները (...եւ) յետ առաջին ջարդերուն/բախումներուն՝ հանրային կար-ծիքը հրահրեցին»<sup>514</sup>:

(Շարունակելի 35)

## ԱՂԲԻՒՐՆԵՐ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

502.- ԹԿԱ, է 62:

503.- Ն, է 61:

504.- ՄԱՊ, է 62:

505.- ԺԿ, Ներին Լուրեր, 11-24 Յունիս, 1909, է 2:

506.- Ն, Ներին Լուրեր, 16-29 Յունիս, 1909, է 2:

507.- Ն, Ներին Լուրեր, 17-30 Յունիս, 1909, է 3:

508.- Անդ:

509.- Անդ:

510.- Իր «From Bloodless Revolution to Bloody Counterrevolution : The Adana Massacres of 1909» ուումնասիրութեան մէջ, Պետրոս Տէր Մաթոսեան հետեւեալ անդրադարձ կատարած է. «Բազում հայ եւ երոպական ալդիւրներ ցոյց կու տան, թէ Խսան Ֆիքրի, ղեկավարը Ատանայի Իթիտիատ վկ Թէրաքքին, եւ իր լրագրիը՝ Իթիտալ մեծ ազդեցուրիւն ունեցան ամբոխները գրգնու՝ Խայտան սկզբնաւորումը ջարդերու երկրորդ այիժին (...) Ցեղալին լարուածութիւններու ծայրահեղ սաստկացման պարագաներուն, երբ ժաղակական եւ ժաղաքացիական հաստատութիւնները կարող չեն ըլլար զսպել շրջանի մը անօրինութիւնն ու անկարգութիւնը, հանրային ոլորտը կը դառնայ այն միջոցը, ուր բրտութիւնը ինքոյինք կ'արտայայնէ: Եւ դեռ, անիկա կը նպաստէ ցեղալին լարուածութիւններու երագընքաց խստացումին եւ տկար հաւաքականութեան վրայ բրտութեան գործադրման շարժանիները կ'արագացնէ: Ատանայի պարագային, փոխանակ բուրդին վրայ տարածուող զինուորական հսկողութեան զանգի մը, տեղական կառա-վարութիւնը ընտրեց բրտութեան մասնակից երկու կողմերը հաշտեցնել համակեցութեան եւ ներդաշնակութեան կեղծ յայտարարութիւններով: Հանրային ծիրը չէր զսպուած, եւ ոչ ալ տեղական կառավարութիւնը անհրաժեշտ բայց յայտաշրջական խմբաւորումներու գրգոփէ յայ-տարարութիւնները: Ընդհակառակը, հաղորդակցութեան տպագիր միջոցը, որ հանրային ոլորտի մը ամենեն կարեւոր բաղադրիչներէն է, գործածուեցան հանրութիւնը դրդելու ընդդէմ խոցելի հաւաքականութեան: Այս պատճառվ ալ, Խսան Ֆիքրի կրցաւ իր գրչի խօսելով յարակալի հայերուն վրայ, գործածելով արտասմվոր բիրտ լեզու մը, եւ համոզելու զանգուածները, թէ հայերը փորձած էին պետական հարուած մը՝ հաստատելու համար Կիլիկեան քաղաքութեան յօդուածութիւնը» (ուստմնասիրութիւնը հրատարակուած է «Genocide Studies and Prevention»ի մէջ, 6:2, Summer 2011, է 161):

511.- ԹԿԱ, է 62:

512.- Անդ:

513.- Ն, է 63:

514.- Bedross Der Matossian, From Bloodless Revolution to Bloody Counterrevolution : The Adana Massacres of 1909» Geno-icide Studies and Prevention, 6:2, Summer 2011, է 162):



Ս. ՅԱԿՈԲ ԱՌԱՋԱՐԴԱՆԱՒՄԱՅԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ  
Մանկապատանեկան Պատարագ

## Ձօն Նոր Ծաղիկի Տասնամսեալին



Երգահան՝ Արեգ Լուսինեան



Խմբավար՝ Տիկ. Էլո Պողոսին-Հարպոյեան  
Երգեհոնահար՝ Տիկ. Դավար Հարպոյեան-Գալլօղեան

Դարձաթ, 21 Հոկտեմբեր 2017-ի  
երեկոյեան ժամը 7.00-ին

Օրինակեամբ՝  
ԲԱՐԳԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՈՍ  
ՉԱՐԵԱՆԻ  
Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին

Համագործակցութեամբ՝  
ՀՕՄ Գանատայի Ծրագային Վարչութեան  
Նախագահութեամբ՝  
Տիկ. Շաք. Կոմմանին  
Սատարով՝  
Բատորիանձնան Հիմնարարին  
Տ. և. Տիկ. Արտէն Տերլիշտանին  
Տ. և. Տիկ. Մանուկ Զոյնաճենին

CENTRE ARMÉNIE  
1025 Boul. Elizabeth, Laval (Qc) H7W 3J7



Ի նպաստ  
Սիեփանակերտի  
(Արցախ) ՀՕՄ Սուէ  
մանկապարտեզին

ՏԻՄՈՒՄ ԱՊՈՎՈՒՄ  
ԵՐԵՎԱՆԻ ԱՊՈՎՈՒՄԻՒՆԻՑԻ  
514-331-5445 X 202